

որպես զի ուրիշներուն ալ սորվեցնեմ, բայ թ շատ խօսեմ լեզուախօսութեամբ » (Ա. Կորնթ. ժԴ. 19): Ճիշդ այս ըմբռնումով էր որ վերջերս Եզիդուսի մէջ, կէմիածնայ Արքազնակատար Հայրապետի նախագահութեամբ տեղի ունեցած Եպիսկոպոսական ժողովը տուաւ իր որոշումը որ Աստուածաշունչը աշխարհաբար լեզուի թարգմանուի: Եպիսկոպոսական ժողովը տուաւ այս քայլը որպէսզի Հայ ժողովուրդը կարդայ Ա. Գրոց հոգեպարար պատգամները ուղղակի իր խօսուած լեզուով և օժտուի անոր բարձր իտէալներով ու ներշնչումներով:

Տ. Մեսրոպ Աւագ Քհնյ. Քէօշկէրեան խորապէս համոզուած է այս ճշմարտութեան, և հետեւաբար նիւթեական ու բարյական մեծամեծ զոհողութիւններ լնելով պատրաստած է Փամագրեի սոյն աշխարհաբար թարգմանութիւնը: Գրքին յառաջաբանին մէջ հեղինակը այս ուղղութեամբ կ'արտայայտուի այսպէս. «Ժամագրքիս գրաբարէ աշխարհաբար թարգմանութեան նպատակը այն է, ինչ որ բացայայտօրէն կը խօսի Պօղոս սրբազն առաքեալը իր Ա. Կորնթ. գրած թուղթին ժԴ. գլ. 6-19 համարներուն մէջ, թէ Խօսք եւ աղօրք ըինաւար ըլլալու համար պէտք է ծովովուրդին հասկնալի լեզուով տրուին: Երբ գժուարիմաց լեզուներով Ա. Եկեղեցւոյ մէջ կարդացուած աղօթքներ, մարգարէական և առաքելական գիրքներ, Ա. Աւետարաններ և խօսուած պերճիմաստ քարոզներ անհասկնալի են, խօսող և ունկնդիրներ իրարու հանդէպ անհազորդ (խուժ դուժ) կը մնան:

Ապա կը յաւելու ու կ'ըսէ. «Հինգերորդ գարու սկիզբները մեր երանելի թարգմանիչներ՝ Մահակ-Մեսրոպ և իրենց աշակերտները ուսուցչական ու քարոզչական փորձառութեամբ տեսան Աստուծոյ խօսքին անհասկնալիութենէն առաջ եկող այն ահաւոր գտանգը, որ կը սպաննար հիմնայատակ քանդել Ա. Գրիգոր Լուսուորչէն վերանորոգուած և լուսաւորուած հայուն քրիստոնէական հաւատաքն ու կրօնը, և այդ վտանգին առաջքն առնելու միակ միջոցը գտած՝ Ա. Գրիգոր ու եկեղեցական արարութիւնները ուղղակի ժողովուրդին հասկնալի լեզուով թարգմանելը»: ... «Այժմու անգիճելի պահանջն է Եկեղեցին հասկնալի

ընծայել նոր սերունդին, զիւրութիւն տալ հետեւելու համար արարողութեանց և ընթերցումներու, որպէսզի մեր նախնեաց հետ հաւատագի կապը մնայ անաղարտ ու անսասաւու:

Այս միջոցաւ է որ Հայ Եկեղեցին կը վերագարթնու, և քանի կը վերագարթնու, նոյն համեմատութեամբ հոգեւորապէս կ'ուժով մը կը դառնայ հայ կեանքի մէջ, և նոյն համեմատութեամբ ալ կը պահէ ու կը պահպանէ կրկին մեր ազգային արժեքները և տոհմային բարեմասնութիւններն ու առաջինութիւնները:

Կ'արժէ որ ամէն հայու տան զարգը ըլլայ այս գրաբար-աշխարհաբար ժամագրիքը (*), իբր աղքակը հոգեւոր ներշնչման, չափահասներու և թէ նորահաս հայ սերունդին, որ կ'ուզէ հաղորդակից ըլլալ իր նախանարց հոգեւոր փորձառութեանց և բարեկամատական օրինակելի կենցաղին: Քանզի հայ Փամագրեի պարունակութիւնը մեր բարեպաշտ նախահայրերու և առաջին քրիստոնեաններու կրօնական փորձառութեանց և հոգեկան ու իմացական ապրումներու արձանագրութիւնն է:

ԴՐ. Ա. ԱԱՐԱՅԻՆ

Ֆրէզն, Գալիք.

ՑԱՒԵԼՈՒԾԱԾ ԳՐԱԽՈՍԱԿԱՆԻ

Դժբախտաբար մեր ժամանակը չներեց ամբողջութեամբ կարդալու սոյն օգտաշատ գրիք ներածական եւ աշխարհաբար քարմանութեան բաժինը: Մենք լոկ ատեն ունեցանք վերիկիրոյ աչքէ անցնելու երկու հատորները: Գնահատելով հանդերձ Պր. Սարաֆեանի գրախոսականը եւ Արժանապատիւ ու բարեցնան Տէր չօր աշխատամիրութիւնը կ'ընենք հետեւայ նկատողութիւնները:

Մեր առաջին դիտողութիւնը սոյն գրիք անուան մասին է: **Փամագրեիք** մեր Եկեղեցական մատեաններու մէջ զրեթէ բիւլեղացած որոշ պարունակութիւն ունեցող գիրը մըն է. Երբ անկէ տարբեր պարունակութեամբ աղօթպիրը մը կը պատրաստուի. անունն ալ տարբեր պէտք է ըլլայ:

(*) Գինն է արտասահմանի համար, Ա. և Բ. հատուրը միասին լաթակացմ 8 տոլար. ուրոշ գիններ՝ կաշեկազմի և լաթակազմի համար:

Հասցէ. — Rev. A. P. M. Keuchgerian, 55 Aboudardar, Alexandria (Egypte):

Ժամագիրք անունը կրող այս հրատարակութեան մեջ մասր բաղուած է ՇԱՀԱԿԱՆԻՆ . ՏԱՂԱՐԱՀՆԵՐԻՆ և այլ եկեղեցական մատահաններին :

Մեր զիմաւոր նկատողութիւնը սակայն թարգմանութեան մասին է, որովհետեւ գրքին զիմաւոր արձերը եւ բացառիկ մասնայատկութիւնը այս մարդին մէջ է, որ զնանաւուենք Տէր չօր հաւատը որ իրեն ներշնչած է նման ժամկ աշխատանքի մը ներքու մտնելու արիութիւնը, Սակայն եկեղեցական գրքերու թարգմանութիւնը, յատկապէս աղօթիներու, երդերու եւ շարականներու, պէտք է ըլլան որքան պարզ եւ հասկնալի նոյնրան ալ նորդիք եւ վայելուց : ձեզտարինը հիմնական պայման է կրօնական գրութանց վերածութերու ընթացքին, որովհետեւ անոնց մէջ պարփակուած են յաճախ մեր եկեղեցւոյ տեսութիւնները կրօնական շատ մը հարցերու մատին : Ազօթներու թարգմանութեանց մէջ ներքին չեն անփութութիւններ, թափթփածութիւններ եւ մանաւուանդ սխալներ : Հետեւարար անհրաժշտ է որ եկեղեցական «որ և է գրի հրատարակութիւնը, մասնակի կամ ամրոցադան» . ընազրի մէջ կամ թարգմանութեամբ, իր հետ ուսնենայ եկեղեցական զիմելիքաց ու նախնեաց լիգուի հմուտ եւ հեղինակաւոր անմի մը գաւերացումը : Սպրդած սխալներուն պատասխանատուն վաւերացնողն է այլեւս եւ ոչ թէ հրատարակիչը, ի զոր անց չէ որ մեր եկեղեցական գրքերը կը հրատարակուին միշտ «Համանաւուայունչ պատրիարքի» . եպիսկոպոսի կամ հեղինակաւոր մարմին մը :

Անկախարար հրատարակչի շատ զովելի նախա, ծեռութիւնէ նման ազօթազիրը մը հրապարակ գնելու, հարեւանցի ակնարկ մը գրի էջերուն վրայ՝ բաւ պիտի ըլլայ համոզելու որ հակառակ կատարուած «սրտմաշուր պարպութերուն» . մանաւանդ իմաստի եւ լիզուի հարկացողութեան եւ ոնի վսեմութեան հարցերուն մէջ», ինչպէս կ'ըսէ հեղինակի Բ. հասորի «Ճեկուցումնին մէջ, միշտ ալ յաշող գուրս չեն եկած թարգմանութիւնները : Բանանք . օրինակի համար, զրեք պատահարար, Բ. հատորի 100րդ էջը եւ կարդանը նախ գրաբար ընազիքը .

Խաւան անզոյ եւ սկզբանին
Հապածեցաւ յօն առաջին,
Լոյս այն պայծառ յօր չարուդին
Ցաւեցական նիւթ հաւանեալ:
Լուսին ի տիպ լուսոյ ստեղծեալ,
Եւ ասեղաց պար յօնինեալ.
Ուռվ օրնի ստեղծողն կց
Ի բանաւոր պատօնիք:

Այս տողերուն մէջ կայ բացի բանաստեղծութենէ եւ տաղաչափութենէ նաև աստուածարանութիւնը եւ զիտութիւնը, որոնք դիւրաւ կրնան եղանակի . եթէ խնամքով լի մօսեցուի անոնց թարգմանութեան : Բնականարար չենք կրնար ակնկալել որ տաղաչափութիւնը եւ բանաստեղծական շնորհը անպայման պահուին թարգմանութիւններու ընթացքին . բայց կ'ակնկալենք որ հնարաւորութեան սահմանին մէջ չեղծուի անոնց հարազատութիւնը : Այս սրանչելի

երգին առաջին երկու տողերը թարգմանուած են այսպէս :

Առաջին օրը, անզոյ եւ սկզբանածին
Խաւար անյայցացաւ,

Եթէ բառ երը պիտի պահուին (խաւար, անզոյ, սկզբանածին) . ինչու չպահնել նաև անոնց կարգը, որ ոչ միայն այրութենական կարգի պահուելուն կը նախասէ (Խի տունն է ասիկա) այլ նաև ոչինչոց կը տուժէ իմաստը . ով որ թարգմանուած աշխարհաբարը կրնայ հասկնալ . ի վիճակի է նաև հասկալու առաջին տողը գրաբարի մէջ :

Խաւարն անզոյ եւ սկզբանածին
Հապածեցաւ յօն առաջին :

Լոյսին առջեւէն փախչող խաւարին համար «հալածուիլ» բառին գործածութիւնը թէ՝ աւելի շիտակի է, եւ թէ՝ պատկերայից, յատկապէս բառաստեղծու. թեան մը մէջ կիրարկուած պարտազային, բան «անյատունալը» :

Ցաշորդ տողերը թարգմանուած են .

Խոկ չարուդ օրը՝
Պայծառ առեզակը ծագեցաւ :

Թէեւ այս նախադասութիւնը պարզ եւ հասկնալի է բայց ընտղիրը ամրողջութեամբ եղծուած է այս կերպ թարգմանութեամբ : Գէտք էր թարգմանել

(Առաջին օր ծագած) այն պայծառ լոյս՝ չարուդ օրը Առեզակի մէջ իրեւ նիւթ հաւախուցաւ :

Ըստ Շնորհալիի՝ աստուածային ստեղծագործութեան մեջի ծանօթ առաջին արարքը եղող լոյսը, որ համապատասխան եղած է արշալուսային երեւոյթին . արարչագործութեան «չորրորդ օրը խուցաւ . ամիսփուեցաւ եւ տարրանալով արեգակի վերածուեցաւ . լոյսի եւ արեգակի ստեղծման մասին նման տեսութիւն մը, յայտնուած Շնորհալիի կողմէ Միջին դարուն, զարմանալիօրէն զրեքէ տարրեր արդի «զիտական» կոչուած տեսութիւնէ

Շարունակենք առաջ բերել թարգմանութիւնը :

Լոյսի նմանութեամբ՝
Լուսինն ու աստիւծ պատը յօրինուեցաւ

Պարձեալ սիսալ հասկուած է . պէտք էր ըլլար .

Լուսինը լոյսի նմանութեամբ ստեղծուեցաւ,
Եւ աստիւծն պատը յօրինուեցաւ :

Այսինքն լուսինը, իր արձաթագոյն լոյսով, նման է այն լոյսին զօր մենք կը տեսնենք արեգակի չերեւոցած ատեն . օրինակ առաւօտեան արշալուսինն երկու լոյսերն ալ, արշալոյսը եւ լուսին լոյսը . ոչ շերմութիւն ունին, ոչ ալ այր կը խաղացնեն :

Վերջին երկու տողերը թարգմանուած են .

Առաջ բանաւոր պատօնեաներուն կազմէ .
Կ'օրնենուի՝ արարածներուն Արտիքը :

երբ սահմազական հարկադրանքի ներքեւ չենք բար է միշտ պահել բնագրին կարգը, այդու իմաստին եւ աւելի մօսիկ կը կենանք:

Առող կ'օրինուի համազօյի Ասեղդիչը
Բանաւոր պատօնեանեւէն:

Նոյն երգին երրորդ տունն ալ՝ աւելի լաւ կը բար թարգմանուիլ: Բնագրին է.

Կուսան նախաւոյ մօն Եւայի,
Ցարմ Ադամն հին պատի,
Բարձան անէծն տրամական
Քա սուրբ ծննդեամբ կըս Մարիամ.

Թարգմանուած է.

Առաջին կըս՝ մայր Եւայի պատճառաւ,
Ցանցապարտ ինկաւ նախահայր հին Ադամը,
Ով Սուրբ Կոյս Մարիամ, Տու սուրբ ծննդեամբ
Զնշաւեցաւ տրամազին անէծը:

[Պավիդ]

Գէտք էր զիտնալ որ բնագրին երկրորդ տողը
միշանկեալ նախադասութիւն մըն է՝ փակազծի մէջ
ըստուելիք. հետեւարար առաջին տողին շարունակութիւնը կ'ըլլայ երրորդ տողը. ու եթէ թարգմանութիւնը վերջին տողէն սկսինք երգին իմաստը
աւելի լաւ զուրս կուզայ եւ այրութենական կարգը
կը պահուի (Այս տունն է այս).

Կոյս Մարիամ, Տու սուրբ ծննդովիդ
Վեցաւեցաւ տրամազին անէծը
Առաջին կըս մայր Եւային,
Ումէ հին Ադամը մեղապարտ ինկաւ:

Այս անցողակի նկատողութիւնները չեն նշանակեր
անշուշտ թէ զրին մացեալ թարգմանութիւններն
ալ անկատար են. քայ լիցիք: Գիրը իր մեծաղոյն
մասին մէջ լաւ թարգմանուած է և պիտանի է բոլոր
անոնց որոնք իմաստ կը վնտուեն մեր ժամերգութեանը մէջ: — Ռւնինք նաեւ ձեւական ինչ ինչ
նկատողութիւններ:

Էջ 13. ամբողջ էջին վրայ նշանակուած է.
«Առազ Գիշեւային Ժամերգութեան Կիրակի եւ
Տօնական Օրեւու»: մինչդեռ յաջորդող 12 էջերը
կը պարունակեն Գիշեւային Ժամերգութեան սկիզբի
փոքր մասը միայն: Ուստի, որպէսզի չկարծուի թէ
այդ է մեր ամբողջ Գիշեւային Ժամերգութիւնը. կամ
պէտք էր ըստ Ա. Մաս Գիշեւային Ժամերգութեան,
եւ կամ թուել մի առ մի պարունակուած Սաղմօսը,
Երգեր եւ Աղօթքը. ինչպէս եղած է Էջ 3ի վրայ
«Համարիմք» եւ յարակիցներու պարագային.

Էջ 78ի վրայ կը հանդիպինք «Ա. Մաս», եւ
Էջ 208ի վրայ «Փ. Մաս», բայց ի զուր կը վենուենք «Ա. Մաս» զրուած ծեւէ տակ:

«Փ. Մաս»ին իրեւ ընդհանուր խորագիր զըրուած է. «Ժամերգութիւն Կիրակամօյից». մինչդեռ յաջորդող էջերը կը պարունակեն նաեւ շարականներու հնկայ շարան մը եւ զննազան կարեւոր արարագութիւններ (Զօրնինէ, Դւնքացէ, Աննացի, Խաւարման մամ Եւային, Եւային) որոնք բնականա-

բար չեն կրնար պարունակուել վերեւի վերնագրին
ներբեւ: չետեւարար պարունակութեան արդարութիւն ընկերու համար այդ մասին վրայ պէտք էր աւելցնել նաեւ. «Եւ Շարականն Արարագութիւնն Են Տօնական Արարագութիւնն Են Տօնական»:

240 - 242 էջերու վերեւ զրուած կայ. «Ժամերգութիւնն եւ Շարականն Աւազ Տօնական»: աւելորդ են. վասնզի այդ էջերուն մէջ ոչ մին կայ եւ ոչ ալ միւրը. այլ ուկ «Ցինաց Համբարձին»ները:

Էջ 249ի վրայ «Լոյս ի Լուսոյ» շարականի իրեւն վերնագրի զրուած է. «Լուսոն Մկրտութեան»: սխալ է: Աւորէկի կամ Անուանականութեան շարականն է այդ:

Էջ 255. լման էջին վրայ զրուած է. «Շարական Ա. Մեննիւանն եւ Աստուածայայանութեան»: Որմէ կը հետեւցուի որ յաջորդող էջերը ամբողյութեամբ պիտի պարունակեն ակնարկուած շարականները. մինչդեռ կը պարունակեն նաեւ բազմաթիւ ուրիշ սօներու շարականներ: Ուստի աւելի պատշաճ էր այդ էջին վրայ իրեւն ընդհանուր խորագիր զնել. «Շարականն Են Տօնական»:

Էջ 258էն սկսեալ մինչիւ զրին վերց էջերուն վերեւ «Աւազ Շարաբ» վերտառութիւնը կը յամենայ, այդ շրջանի վերաբերեալ շարականները եւ արարագութիւնները լմնալիէն վերցն ալ: Աւելորդ են:

Ներածականի (80 էջ) եւ «Ժամերգութիւն» (406 կըրկնակ էջին) բաժինները. երկուրն ալ զատ-զատ իշագրուած են 1, 2, 3 . . . թուանշաններով. ինչ որ շփոթութեան սեղի կրնայ տալ սկսնակի մը համար երր ուզէ. ցանկին առաջնորդուելով, շարական մը կամ աղօթք մը զանելի: Աւելի լաւ էր որ ներածականը ա, բ, գ-ով իշագրուէր:

Վերեւի ծեւական նկատողութիւնները ամբողջ Աւազին հատորի մասին են:

Գալու Բ. հատորին. 17րդ էջին վրայ զրուած կայ «Լուսոր Առաւուօնան Ժամերգութեան», մինչդեռ յաջորդող էջերը կը պարունակեն լոկ «Գիշեւային Ժամերգութիւնը»: (73րդ էջին վրայ կայ արդէն «Առաւուօնան Ժամերգութիւնը»):

170րդ էջին վրայ կայ «Հարգ Միջօրէի Ժամուն»: Հայց. եկեղեցին նման ժամերգութիւն չունի. հետեւարար սիստ է այս յաջորդումը. այդ ժամերգութեան անունն է «Երեկոյեան Ժամերգութիւն»: ուոզ չէ թէ ո՞ր ժամուն կը կատարուի:

134 - 140 էջերու մէջ զրուած «Խաչանանգիստ»ը Արեւազարի ժամերգութեան մաս չի կազմեր ինչպէս որ եղած է այս զրին մէջ սիստամբ: Կարելի էր առանձին զրին յասկացնել անոր:

196 - 206 էջերուն վերեւ կը յամենան «Համբարձիքը ամեն մեծ պահու օրերու» վերտառութիւնը, մինչդեռ այդ էջերուն մէջ եղածը «Տէր Ամենակալըն է իւր սարօր եւ վերջին մասը Երեկոյեան ժամերգութիւն»:

ինչպէս ըսինք ասոնք զրին «Քէնին»ի վերաբերեալ նկատողութիւններ են եւ շատ բիշ իշագին զրին օգտակարութեան վրայ, բայց կ'արժէ որ նկատի առնուին եթէ ու երր այս աղօթազիրը երկրորդ տպագրութեան արժանանայ:

Ը. Ա. Պ.